



Բանջարեղէններու ըմբոստութիւնը
La rebelión de las verduras

Նեղինակ
Տարիթ Ասէիթունո

Նկարազարդող՝
Տանիէլ Մոնթերօ Կալան

Թարգմանիչ՝
Սարին Աբպաշ

Խմբագիր՝
Էզկի Պերք

Էջադրում
Սաաշ Երլտըրըմ, Մելիսա Արսէնեան

Փետրուար 2021, Ստանպուլ

© 2021, Hippo, © 2016, David Aceituno, © 2016, Daniel Montero Galán
© 2016, Penguin Random House Grupo Editorial.
Travessera de Gràcia, 47-49, Barcelona 08021, España
Նեղինակային իրաւունքները առնուած են «Զալեն ածանս»ի միջնորդութեամբ:

ISBN 9786050688191

Նիփիօ Գիթթ
İstiklal Caddesi Hıdivyal Palas No: 231 Kat 1 34430 Tünel, Beyoğlu-İstanbul
Tel: (0212) 252 65 18 - 243 06 02 Faks: (0212) 252 65 19
info@hippokitap.com www.hippokitap.com
Sertifika No: 10728

«Նիփիօ» «Արաս» հրատարակչութեան ձեռնարկն է:

Տպագրութիւն
Fabrika Basım ve Ticaret Ltd. Şti.
Göztepe Mah. İnönü Cad. No: 74/A
Mahmutbey - Bağcılar / İstanbul
Tel: (0212) 294 38 00
Sertifika No: 47653



Իքերի եւ Հիւկոյի,
Եւ Մակելայի,
որ երբեք զիս չի գրկեր
իր գաղափարներէն
S. A.

«Բողկէ» մը աւելի
համով ըլլալով,
ինծի բրքուկի մը չափ
կենսամիւս տուող Եային,
ամենասիրելի ոլոռններուն
Սոնիքայի, Տարիոյի
Եւ Գարոլինայի
S. A.




Տարիթ Ասէիթունո

Տանիէլ Մոնթերօ Կալան



Թարգմանիչ՝
Սարին Աբպաշ



Մառնարանին մէջ բաներ մը կը պատրաստին:

*Կարծես ոչ մէկ բան իր փեղն է, մութմութոց եւ աղմուկ կը լսուի:
Մառնարանին դուռը գոց է, բայց կը վառի լոյսը:*

Արդեօք ներսը ինչէ՞ր կը պատրաստին:





- Այլևս զգուեցա՛յ մոթամոթան եւ լալկան պզտիկներէն,

պոռաց մեղրադուամը:

- Երբեք չեն վերջացներ իրենց պնակի բանջարեղէնները,

մոթամոթաց բրքուկը:

- Ինչո՞ւ մեզմէ կը գանին, բայց շատ կը սիրեն դիմաճը, ընդդիմացաւ բազուկը այս կացութեան դիմաց:

Բանջարեղէնները հետզհետէ կը զայրանան: Ոմանք իրենց տերեւները կը ծածեն, ոմանք երեսները կը ծամածռեն: Պղպեղին բերնէն կծու խօսքեր կ'ելլեն, ծաղկակաղամբն ալ փուրք կ'արծակէ:

- Ալ կը բաւէ: Այլևս չենք արտօներ, որ այսպէս վարուին մեզի հետ,
- Մեզ կենսանի՛ւթ կը կոչեն:

կը պոռան բոլորը միաբերան:

- Լա՛ւ, կը բաւէ այլևս, - կը պոռթկայ սմբուկը, - Ինչե՞ր կը պատահին հոս:

Ահա այսպէս սկսան դէպքերը՝ լոյսը վառող սառնարանին մէջ...





Բանջարեղեններու Ըմբռստութիւնը

